

Ստիփանոս Միւնեցու վկայութիւնը
մի կողմ դնելով՝ դառնանք քարձել մեկ-
նիւների Գորդայ կամ Կորճայ կոչածին:
Ո՞րն է այս երկու ձեւերից ուղիղը. —
Գորդայ ձեւը յիշում են Թրակացին, Անա-
նաւը, Մովուսը և Դաւիթը՝ մի մի անգամ:

Կորճայ ձեւը յիշում են Դաւիթը և Անա-
նաւը մի մի անգամ: Հին և հարազատ
ձեւը ուրիմ Գորդայ է: Այս բառը ըստ իս-
նշանակում է «ռամիկ», «գուեհիկ», եւ
բնաւ կապ չունի Կորճայքի հետ՝ որ ըստ
Միւնեցու առանձին լեզու է: Գորդայ բառը
աւելի յետոյ չնշուելով լեզուից եւ այլես
անհասկանալի դառնալով Թրակացու յա-
ւելուած բառացանկում մի անձանօթ մեկ-
նիչ կարիք է գգացել բացատրելու և ան-
չուշտ իրար կագելով Գորդայք, Կորդուք
և Կորճայք, աւելացրել է այնտեղ «Գոր-
դէիցն» Կորճէիցն դաշտարութիւնը, չջ 61:

Մրանից յետոյ միւս հեղինակները (Դաւիթ
և Անանուն) սկսել են սխալմամբ անխորի
գործածել երկու ձեւերը իրբ հոմանիչ:

Ինչ էլ որ լինի, ճշտում է Գորդայի՝
իրեւ առանձին ժողովրդական բարբառի
գոյութիւնը և երեան են գալիս նոյնիսկ
այս բարբառի երեք առանձնայատկութիւն-
ները՝ որ յիշեցինք վերեւում: Բայց այս
առանձնայատկութիւններն էլ չեն ներկա-
յացնում այնպիսի մեծ տարրերութիւններ,
նոյնիսկ Ե. Պարից բաւական ուշ լինելով,
որ կարելի լինի սաւել թէ գա իրօք բար-
բառ է, այլ մի միայն ենթաբարբառ: Եթէ
Գորդաների մէջ աւելի ուժեղ լեզուական
որևէ տարրերութիւն լինէր, անչուշա քե-
րականները պիտի յիշէին և առանձնապէս
պիտի շեշտէին այդ տարրերութիւնը, քանի
որ պատրուակ էին փնտում բարբառների
հետքի գտնելու, և Դիոնսիսոսի յիշած
յունական բարբառներին համապատասխան
մի բան գտնելու հայերէնի մէջ:

ՊՐՈՖ. Հ. ԱՇԽԱՏԵԱՆ

(Ծարուանէլէլ)

ՇՆՈՐՉԱԿԱԼԻՔ

Նորին Ամենապատութեան երանան-
գով եւ յանձնարարութեամբ, Դեկտեմբերի
սկիզբ, Պատաս մեկնեցայ վանեաբակ
այէտեաներու համար հանգանակութեան
պատօնվ:

Ուրախութեամբ եւ յարգանելով պարտ
իշ զգմ այս էջերն յայտնելու քե երամի
Հայոց Վաշչուրիմբ եւ բօվանդակ հասա-
րակութիւնը իր յարգանելի եւ սրբ պարտա-
կանութեան մէջ շրեւացաւ եւ բնդառաշելով
մեր խնդրանէին քրաւ իր լաւագոյնը որ-
պէսզի հանգանակութեան այս գործ կա-
րելի արդիւնաւորութեամբ պահուի:

Մեր առաջին գործ եղաւ, խորհրդակ-
ցութեամբ երամի Հայոց Քաղաքական ժո-
ղովին, կազմել Հանգանակիշ Յանձնախումբ
մը, բաղկացած տեղույթ յառաջաւոր անձ-
նաւութիւններէն: Յանձնախումբին մաս
կազմեցին Ազնուափայլ Տիկ. Ստուա Թա-
գէոսսանը, երամի հայոց Տիկնանց Տիկինը: Փրօք. Տօքը. Յակով Զօպանեանը, երամի
հայութեան ամենէն պատական ազգային-
ներն մին, որ պայմի իրապէս պատի բե-
րող հայերն եւ բժիշկներն մին եւ Պաղ-
տասի մէջ: Պ. Մեսրոպ Թագէոսսան Պաղ-
տասաբնակ ազնուափան ու հօմարիս հայր: Պ. Կարապէս Մելքոնեան բանիքուն եւ ազ-
գային գիտակցութեամբ լեցուած ուժեղ անձ-
նաւութիւն մը: Պ. Գառնիկ Դանքարեան
պատուակն ազգային մը, եւ Պ. Գրիգոր
Ալիանաք, գիտակից եւ մատուական հայ մը:

Հանգանակիշ Յանձնախումբը կազմեց
իր գիւննը ատենապետութեամբ Փրօք. Տօքը.
Յ. Զօպանեանի, զանձապետութեամբ Պ. Մեսրոպ Թագէոսսանի եւ բարտուղարու-
թեամբ Պ. Գրիգոր Ալիանաքի եւ սկսան
գործի:

Խակ Հանգանակիշ Յանձնախումբի Պա-
տոյ նախագան եւ ընդհանուր հովանաւուն
ու առաջնորդը կը հանդիսանար երամի
համակին առաջնորդ Գեր. Տ. Ռուբեն Ս. Ար-
ևսպիտուպան Մանասեանը: Հոս սրբ պարտ
կ'զգամ յանուն Նորին Ամենապատութեան
եւ Մրցոց Յակոբեանց բովանդակ Միքաք-
նութեան եւ վանեաբակ մերուզն ժողովար-



դիմ, մասնաւորելով իմ ընտրհակայութիւնս նորին Գերապատութեան անխոնց ջանեցուն համար, զորս ան այնան օրենքանդն կերպվ ցոյց տուալ հանգանակութեան այս գործին մէջ :

Ննորհակալութեան պարտք մ'ունիմ նոյնապէս Խռարի քեմին Աւազորդական Փոխանորդ Արժ. Տ. Գերգոր Ա. Քահանային, իմ նկամանիք ցոյց տուած իր այնան սրբալի եւ գորգուրոս ինամին համար :

Հանգանակութիւնը տեւեց Պաղտասի եւ Մուսուլիմ մէջ տուրց մէկ ու կս ամիս եւ տնորին Հանգանակիչ Մարտին անխոնց ջանեցուն հանգանակութեցաւ տուրց 2700 իրամեան ոսկի :

Հոս արքի պարտք կը զգամ մասնաւորելու անունները կարգ մը ազգայիններու, ուրոնք համեմատաբար լիաբուռն իրենին իրենց մասնակութիւնի բարեկի այս գործին .

Պ. Լենին Արքին՝ 200 Տինար, Պ. Խանէնք Ա. Մարգարեան՝ 100, Պ. Հայկ եւ Զապէ Թագենուսան՝ 100, Տիկ Ելիզէ Միհնաս՝ 100, Պ. Հայկ Խանէնքեան՝ 100, Տիկ Արտին Վ. Միհնաս՝ 100, Օր. Մաղիկ եւ Տիկ Արաքսի Ցովսկիման Էոյրե՛՝ 100, Յովհ Խանէնսակ Եղբարյնե՛՝ 50, Փօթ. Տօքր. Զօպանսան՝ 50, Պ. Գր. Ալիանան՝ 50, Պ. Մեսրոպ Թագենուսան՝ 50, Տիկ Աստու Թագենուսան՝ 50, Խաչե եւ Մարիմ Համբարձուման Էոյրե՛՝ 50, Տօքր. Ասրարնեան (Մուսուլ)՝ 50, մի ուն (Մուսուլ)՝ 5:

Ննորհակալութիւն նոյնապէս Տիկ. Մարգարի Նիշմաննեանի՝ 20 Տինար, Պ. Գր. Բազարեանի՝ 30, Տօքր. Ա. Բալյանեանի՝ 25, Պ. Արշակ Խանբրիւսանի՝ 25, Պ. Տիգրան Տեղիայեանի՝ 20, Պ. Շաւար Խեղիսիւսանի՝ 25, Պ. Տիգրան Թօփենեանի՝ 25, Պ. Յակոբ Արքահամեանի՝ 20, եւ Պ. Մկրտիչ Մեղրակեանի՝ 25:

Նոյնան խորունկ ընորհակալութիւն բո-

լոր միւսներուն, որոնք առաւել կամ նուազ չափով, համաձայն իրենց կարողութեան, բերին իրենց մասնակցութիւնը հանգանակութեան այս ձեռնարկին: Թող Տէրը վարձահատոյց ըլլայ բոլորին, վասնջի համաձայն աւետարնի յաւես կենդանի պատզամին՝ «պաւար մը պաղ ջուրն անզամ անվարձ չի մնար»:

Պաղտասի համգունակութենին վերջ, առ ուշնորդութեամբ Արժ. Տ. Գրիգոր Աւազ Քինյ. Տէր-Յակորեանի, մեկնեցանիք Մուսուլ եւ Զախոս հոն եւ տարունակելու հանգանակութեան զործը: Մուսուլիմ հասարակութիւնը զիշաւուրութեամբ Տօքր. Ասրարնեանի, Արժ. Տ. Մեսրոպ Քինյ. Օրշանեանի, Պ. Յարուրին Արծիւնանի եւ Պ. Խաչիկ Կարապետեանի Մուսուլիմ հայ հասարակութեան պատի բերող կերպվ ընդունեցին մեզ, կազմակերպեցին հանգանակութեան զործը, եւ ազգային Վարժարանի սրահին մէջ եւկու ժամուան ընթացքին, Տօքր. Ասրարնեանի եւ Տ. Մեսրոպ Քինյ. Օրշանեանի Մարտինին կոչերուն վրայ հանգանակութեան աւելի խան 600 Տինար, տուրց 150 Տինար ալ հանգանակութեան Զախոյին մէջ :

Նաբար մը ամբողջ ընդունեցի նիւրասիրութիւնը Մուսուլիմ պանուախան հայութեան, վայելելով մնայուն հիւրասիրութիւնը Տօքր. Գր. Ասրարնեանի, Մուսուլաքեանի այս ապնուական հայուն, որուն նման անհանեւ հազուադիւն են անետարակոյան մեջ մէջ:

Իրաքի հայ հասարակութիւնը պատուով կատարեց Պաղեստինի հայ աղեսեամերու նկամանիք իր պարօք, որուն համար յանուն Ամենապատութեան եւ վանեխարենի մերակն ժողովութիւն՝ հոս կը յայտնեմ իմ խորին ընորհակայինք: Թող Տէրը մէկի փոխաւեն հազար պարզեւի իրենց:

ԵՂԻԾԵ ՎԱՐԴԱՊԵՏ